


ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ՆՇԱՆԸ



Գիտէ ամէն ոք՝ թէ խաչը գերազանցօրէն նշանն է տառապանքի. խորհրդանիշը՝ այս կեանքի մէջ մեր գլխաւն եղած վատերու և տառապանքներու ամբողջութեան:

Բայտ այսմ՝ ամէն մարդ խաչ մ'ունի իր ուսին՝ «արցունքի այս հովիտէն» անցքի պահուն, որուն վրայ յաճախ շատեր իրենց յոզնարեկ թևերը կը տարածեն ցաւատանջ հանգրուանի մը վրայ:

Այս տուումով լոկ՝ ոչինչ կ'արժէ խաչ մը, և յաւէտ կը մնայ «գործարանը մահուան», և երբեմն փայտն անարգութեան. յայտարարը արհամարհելի և մնարդ տառապանքի: Վասնզի ցաւը ըստ ինքեան, ինքն իր սիրոյն, ո՛չ մէկ տաեն յանձնարարելի է մարդոց, կամ մինչև խոկ հանդուրժելի:

Խուսափեցէ՞ք տառապանքէ, երբ մի՛ւայն տառապանք է այն:

Քրիստոս երանութեան և ուրախութեան Աւետարանը տուաւ մեզի: Եղած փոխութեան պատմութեան մէջ մարդկային բնազզը երջանկութիւն և հաճոյք հետապնդած է միշտ: Համուռներու (մասսա) կենցաղական ձկոտումին կեղրոնսկան ջիղը կը կազմէ այսօր վայելքի տեսնչը:

— Հապա ի՞նչ է Խաչը, որ Գողգոթայի վրայ բարձրացաւ: Ի՞նչպէս Գողգոթան «մահուան գործիքին», տառապանքի նշանին էութիւնը յեղափոխեց: Եւ յեղափոխեմ:

— Խաչը «յաղթութեան նշանն» է, «լուսածին նիշն» է, «կառուցող կենացն ամենից»:

Ի՞նչպէս: Այդ բառերը, որոնց վարժուած են ժամերգուներու բերանները և ունինդիրներու ականջները, կեանքէ եւ ներգործութենէ դատարկուած խօսքի չե՞ն միթէ: Անոնք ըստելու եւ լսուելու չե՞ն միթէ անոր համար միայն որ ըստուած եւ լսուած են ասկէ առաջ, հի՞ն բարի նաև խահայրերու կողմէ:

Վերջին հարցումները տգէտի խօսքեր

են. Ծնթերցող, անոնց վրայէն անցիր: Բայց կա՞նդ առ «ի՞նչպէս»ին վրայ: Ի՞նչպէս և ուրիէ ուր խաչը յաղթութեան նըշան կ'ըլլայ, կ'ըլլայ լուսածին նիշ՝ ամեն նույն կեանքերը կառուցող:

Հոս կըօնքի մեծ խնդիրին լոյսի կոճակը կը փնտուս: Բն'ը մատդ և զի՞ր անոր վրայ:

Պասկալ կ'ըսէ եղեր, «մարդն անհունարէն կը գերազանցէ զմարդ» (L'homme passe infiniment l'homme.): Արդարեւ մարդուն մէջ մարդէն աւելի բան մը կայ: Երեւութափէս պարտղոկս մըն է այս, եւ աւելի ըլլալով՝ կը թուի նաև թէ հակուսական է: Բայց խորքով՝ իմաստասիրական մեծագոյն ճշմարտութիւնը կը պարտւնակէ և արդի մտածողութեան առաջաւոր հարցերէն մին է:

Մարդ տուեալ մը չէ. անոր ապագան սոսկ այսօրէն և անցեալէն կազմուած մեքենական համազրութիւն մը չէ: Ստիղծեալ, արարած է ան, որուն ստեղծումը կը շարունակէ յաւէտ: Յառաջդիմութեան և զարգացումի իրողութեան, զորս ոչ ոք կ'ուրանայ՝ ուղղակի հետեւութիւնն է տասկա: Մարդը շարունակարար բան մը աւելի է ինքն իրմէն. բան մը աւելի կ'ընէ: Յիսուս ալ արդէն պահանջեց այդ աւելին:

Այս աւելիին, այս վերելքին ազդիւրն ու սկիզբը Աստուծմէ է, Աստուած է: Եւ Աստուած սէր է:

Եւ Աստուծոյ պահանջած կեանքը, սիրոյ կեանքը, աւելի կեանքը արգելիչ ուժերու եւ իրականութիւններու դէմ պայքարով միայն հնարաւոր է: Այդ պայքարը խաչն է: Խաչը Աստուծոյ եւ կատարելութեան երթալու կերպ մըն է. չարը յաղթահարելու կերպ մը եւ միջոց մըն. միա՞կ միջոցը որով կարելի կ'ըլլայ մեզի հազորդակից ըլլալ Աստուծոյ կեանքին, կամ Պատկալի բառով՝ մենք զմեկ գերազանցել:

Քրիստոս, Քրիստոնէութիւն և քրիստոնեաններ յաղթեցին խաչով, աղբեցան խաչով: Եւ բոլոր լաւագոյն մարդիկը, որոնք անհրաժեշտարար քրիստոնեաններ պէտք է ըլլան, խաչո՞վ միայն պիտի ապրին ու յաղթեն:

Այսպէս՝ խաչն է նշանը յաղթութեան և ամէնուն կեանքը կառուցող լուսածին նիշը:

Տ. Վ. Ն.